


Ա Ւ Խ Ո Շ

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

Ե Պ Գ Ե Յ Ե Ր Ե Վ Ե Ր Ե Կ Ե Ր  
Ե Վ Ե Վ Ե Ր Ե Կ Ե Ր

Տ Ա Զ Ա Ն Ե Ր Ո Ր Դ Տ Ա Ր Ե  
Ճ Ր Զ Ա Ն Ե Մ Ի Ա Մ Ե Ա Յ



Յ Ե Ր Ո Ւ Ծ Ե Մ

Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ե Մ Ս Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Վ Ե Ա Կ Ա Ց

1875

# ՅՈՒՅԱԿ ԳՐԱՅ


Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱԹՈՂՈՅՑ  
ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎ ԲԵԱՆՑ

ԵԿ ԱՐԺՈՂՈՄԹԻԿԻՆՑ ՆՈՅԻՆ

	ԴՐԱ	ՓԲԸ
Աղնես . Հոյերենէ վալոց ՚ի Տաճերեն Յ . Քեռքը Յեամենք . սովոր 1872.	4	
Աղօշադիրը Արտադան աւղեաց , աշխարհիկ լեզուաւ .	2	
Անորջը ՚ի Խոն , ողեաց Ա . Թաթուալ . 1869 .	1	20.
Առաքինութեան համան , կամ Անուան մանկաց , թարգմանեց Տ . Հ . Թ . Ա .	7	
Ահապան առնեն . Ա . Եկեղեցոյ մէջ կալդայտուելիք ահապաններն են .	30	
Ահապան վարք , Տպեալ 1867 .	6	
— Կոյնը Կոստարամանու . Տպեալ 1867 .	12	
— Կոյնը ձառու . Տպեալ . 1868 .	30	
Բանախոսութիւն , աշխարհուսուհեաց մէջ . Բ . Տեղ 1874 .	1	
Բայցորութիւն Հասեադանն եւ զլջման եւ առաւասումն եղոց չնորհու . (*)	6	
Դագիկ վերջին արքայ Հայոց Բատրառունի , ողբերգութիւն . Տպ . 1672 .	5	
Գործք Առաքելոց , Տպեալ 1867 .	6	
Գործք Ուկովնիկ Ասմաւել Ուարքի հրեի . Տպեալ 1867 .	3	
Գովանանք . Տպեալ 1867 .	3	
Եղիշե , պատմութիւն Վարդանաց սրամերադիմն ընորի դորժ նովանեաց .	7	
Երեսոյթ կրից . Տպեալ 1851 .	7	
Երկու խօսք , Եկեղեցոյ սրբածնեից ուղղուած . Տպեալ 1873 .	3	
Եփեմ խորի , ազօթագիրք , դորժ նախնեաց , Գ . սովագ . 1870 .	7	
Զամապանութիւն հինգ դարուց . Բ . տիպ . 1862 .	40	
Հնորհանդական թուղթք Անդրսի Շնորհալոց . Տպեալ . 1871 .	18	
Թանգարան խրառու . Գ . տիպ . 1870 .	18	
Թափորի աւորակ առանձիւն , Տպեալ 1839 . (*)	3	
— Կոյնը շարաթափան , Տպեալ 1838 . (*)	2	20.
— Կոյնը . Ա . Յակովիայ տաճարին մէջ կատարուած թափունքը . Համար	4	
թուաբանութիւն համառաւ . Ա . Պ . Փաշաղեանցի , Գ . տիպ . 1869 .	3	
Ժամագիրք Խոչուագիրք . Տպեալ 1866 .	20	
Ժամագիրք առնեն . Տպեալ 1870 .	50	
Խոնդը Ա . Տեղեաց եւ նորու սրբածնական քննութիւնը . Տպեալ 1871 . (**)	6	
Խորհրդածութիւն Ա . պատարագի , դորժ նախնեաց . Տպեալ 1842 .	10	
Խորհրդածուր Ա . պատարագի , Տպեալ 1873 .	10	
Կորդաղը թիւն առողջութեան . Տպեալ 1871 .	5	
Կինսագրութիւն Բագրայ , Տպեալ 1869 .	2	
Կրտսերի հազիան բանից . դրեց Արդար Խոնենց . Տպեալ 1853 .	6	
Կրթարան Աւանապանկան բանից . Գաս Ա . Արմեն Պետրոս .	1	20.
” ” ” Գաս Բ . Արմենացի .	1	20.
” ” ” Գաս Գ . Արմեն Աստուծոյ .	1	20.
Համապատութիւն Երկուական առաքելոց , հանդերձ յանելուածով .	4	
Համառաւութիւն Քրիստոնէական պատման . Տպեալ 1873 .	4	
Հայելի միրաց . Տպեալ 1852 . (**)	6	

Ե Ա Ն Օ Թ Ո Ւ Թ Ւ Ւ Յ

ԱՌԵ ՌԵՎԵՆԵՑ (\*) Կոյն գրքի հայուսացիւր ըլուու իշխունք .  
ԻՌԵ ԵՐԵՎԱՆ (\*\*) Բայրութի սրբածու ըլուու .



# Ա Ր Ա Գ Ի Ւ

ՏԱՄՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ  
ԹԻՒ 7.

Ա Մ Ա Վ Ա Գ Ի Ր

ՅՈՒՆԻ 31  
1875.

Ա.ԶԳԱՅԻՆ, ԲՈՆՍ.ՍԻՐՍ.ԿԱ.Ն ԵԽ ԳՐԱԳԻՏԱԿԱ.Ն

## ԾԱԼԿԱՔԱՂ ԱՄԵՐԻՔԱԿԱՆ

ՑԱՓՇՏԱԿՈՒԱԾ ԶԵՆՔԵՐ

“Ա.ԴՐ Ամառ չէին, զայտ ինչ ո՞ւ-դ” : Ա. Սամուել. ԻԱ. 9:

ԴԱ.Ի.Ի.Թ զինքը հալոծողներէն փախաւ . Աշխատհս, բարի մարդ մը հալածած ատենը, շատ շուտ կը վաղէ : Երկիրը զԴաւիթ բռնելով սպաննելու կ'աշխատի : Դաւիթ քահանացի մը տունը երթալով սուր մը կամ նիղակ մը կը խնդրէ զինքը պաշտպաննելու համար : Քահանան մահացու զինքեր գործածելու սովորած ըըլալուն՝ Դաւիթին կ'իմացնէ, որուզածը չըւնէր, սակայն յանկարծ քահանացին միտքը

թուր մը կուգայ, որ խնամնով պատա տուած եւ մէկ կող մը գրուած էր այն մի և նոյն թուրը, որ յառաջագոյն Գողիաթ գործածած էր, և թուրը վակ կը բերուի . և մինչդեռ այն սուր շող շոշուն, յիշատակելի պալսպատիկը պատահներէն արձակուելու վրայ է, Դաւիթի միտքը կը լուսաւորի յիշելով որ այն մի և նոյն թուրն էր, որ նոքը Գողիաթու գէմ կռուած ատենը իւրեն գէմ գործածուած էր և քահա-

հային սլատանքներէն զայն հանած ա-  
տենը հաղիւ հաղ Դաւիթ կարող կ'ըւ-  
լայ իւր ձեռքերը հեռու պահել. Դա-  
ւիթ իւր ձեռքերը այն հին սուրբն  
կարկառելով կ'ըսէ. “ԱՐԴ նմանը չ'իսյ,  
չայդ ի՞յ բուր ո՞:

Ալ նկատեմ ուրեմն նախ որ ամեն  
գիտնական հետազոտութեանց կամ  
խուզարկութեանց նկատմամբ այս ձըւ-  
մարիտ է: Գիտէք, որ աստղաբանու-  
թեան, երկրաբանութեան և ժամա-  
նակագրութեան առաջին գտումները  
Քրիստոնէութեան դէմ պատերազմե-  
րու համար գործածուած են: Աշխար-  
հային փիլիսոփայութիւնը իւր քըն-  
նութեանցը եւ երկասիրութեանցը  
ունելին դուրս գալով ըսաւ. “Հի-  
մայ երկրիս բուն կազմուածքէն եւ  
երկնային մարմիններու շարժումէն պի-  
տի ասպացուցանենք որ Աստուածա-  
շունքը սուտ մի է, և թէ մարդոց մէջ  
տիրած Քրիստոնէութիւնը կատարեալ  
խաբեբայցութիւն մի է ո: Բարի մար-  
դիկները սարսափեցան. հեռադի-  
տունները, Լիսանի թակցիներն, եւ  
Եբտրական ամաններու շարքերը այս  
ամենը Փղտացւոց ձեռքն էին: Աս-  
կայն օր մը Քրիստոնէութիւնը ինք-  
զնքը սպաշտանելու համար ասդիս  
անդին նոյսած ատենը սլատահմամբ  
այն մի և նոյն հին թուրը տեսաւ, որ  
այս հումկու եւ հսկայ Փղտացիները  
ձշմարտութեան դէմ գործածած էին  
և աղաղակեց. “ԱՐԴ նմանը չ'իսյ, չայդ  
ի՞յ բուր ո՞:

Եւ Կոփերնիկոս և Գալիլիոս եւ  
Քերէր եւ Խոհակ Նիւթն յառաջ  
գալով աշխարհիս ըսին, որ ըստ իրենց  
երկրային եւ երկնային խուզարկու-  
թեանցը, այն մեր պաշտած Աստուծոց  
վեր իշխող ներկայութիւնը գտած է-  
ին, եւ որով հին Աստուածաշունք  
սկաւ ինքզնքը Քուրանէն, Շէսթէ-

րէն և Զիւտա Վեսթայէն թօթուիլ  
որնցմով ծածկուած էր, և գլորցակա-  
նին զրասեղանին վրայ քիմիաբնին գոր-  
ծանոցին մէջ եւ Քրիստոնէին քով  
անշարժ և անպատճամնի մնացած էր,  
մինչդեռ միջադիշերացին երկնից զան-  
գատան աշտարակը ՚ի գովեստ նորա  
նուիրական ներդաշնակային եղանակ  
մի կը հնչէր :

Աշխարհային փիլիսոփայութիւնը  
ըսաւ. “Նիւթը ՚ի յաւիտենից (յա-  
ւիտենական) է ո աշխարհս միշտ կար,  
Աստուած չէ զայն ընողը: Քրիստո-  
նէական փիլիսոփայութիւնը իւր եր-  
կաթեայ գաւազանը ապառաժներու  
կը միշտ և կը գտնէ որ աշխարհս աս-  
տիճան առ աստիճան շնուրած էր,  
ուստի կէտ մը պէտք էր եղած ըլլոր,  
ուսկից սնոր յառաջադիմութիւնը  
կամ ընթացքը սկսած ըլլոյ: Ուրեմն  
ով սկսած է զայն: Եւ այսպէս այն ա-  
ռարկութիւնը յաղթուեցաւ, մինչդեռ  
Աստուածաշունչի առջի երեք բառե-  
րուն մէջ կը գտնենք որ Մոլսէս սքան-  
չէլի ճշմարտութիւն մը ըսած է, երբ  
ըսաւ. “Ի սկզբանէ ո՞:

Աշխարհային փիլիսոփայութիւնը  
ըսաւ. “Քու Աստուածաշունչը ամենա-  
սիսաւ գիրք մի է ո: Հին Կտակարանին  
մէջ եղած կրկին և կրկին անգամ կրկի-  
նուած այն մարախի համար ըսուածը  
մէծ սխուլ մի յիմարութի մի, դատողու-  
թեան դէմ բան է, մարախներու գտ-  
ըստեան մէջ բանակի նման երեւցած  
բան մի չի կայ, բանակ մի կը քայէ,  
մարախները կը թռչն, բանակ մի կար-  
գաւ և ետեւէ ետեւ կ'երթայ, մա-  
րախները անկարգ կերպիւ: Սոլասէ ը-  
սաւ, Քրիստոնէական փիլիսոփայութ-  
իւնը, և 1868 ին այս երկրիս հարա-  
ւային արեւելեան մոսին մէջ Քրիստո-  
նէայ մարդիկները գացին մարախներու  
արշաւանքը քննելու: Նիտակ դիմացս

Նատող մարդիկներ կան, որոնք երկրին այն մի և նոյն մասին մէջ այս մարդախոներու բանակին գալուստը դիտած են և գտնուեցաւ որ բոլոր լրագիրները մարախներու բանակինով վրայօք անդիւ տութեամբ սկսան խօսել: Ինչու չէ, մարախները կ'երեւ թէ հրամանատար մի ունին, բանակի մը նման կ'արշաւեն, բանակի մը նման կանդ կ'առնուն: Երբէք սլաք մը աւելի մեծ ուղղութեամբ մի սլացած չէ, որչափ մարախներու գալուստը առանց նոյն խակ հովին պատճառաւել մէկ կողմ՝ գառնալու: Եթէ հով ծագի մարախները կ'իյնան, և վար ինալէն ետքը նորէն վեր կը բարձրանան մի և նոյն արշաւանաց գիծը բռնելով, ուաք մի անդամ չի զանազանելով: Հին Աստուածաշունը ամեն ատեն ուղիղ է ուրեմնի, երբ մարախներու բանակի նման դաշտեան վրայօք կը խօսի և աշխարհացին փիլիսոփայութիւնը սխալ:

Աշխարհային փիլիսոփայութիւնը բաւաւ, «Առաջ նկատմամբ ո սցդ բոլոր լսուածը թէ լցուը կաւի մը նման կ'եցն գարձաւ, պարզապէս յիմարութիւն և դասողութեան դէմ բան մի է:

Հին ատենուան աշխարհային փիլիսոփայութեամբ, լցուը շնտակ ուղղակի կուգայութիւններական փիլիսոփայութիւնը կ'ըսէ, սպասէ քիչ մը և յառաջ դիմելով կը գտնէ որ մընութուրը լցուին ճառագայթները երկրիս բոլորտիքը կը ծուէ կամ կը կորէ բառառ բառ ըսելով, «Ինչպէս որ կաւը կ'եցն նորէն Աստուածաշունը ձիշդէ, աշխարհային փիլիսոփայութիւնը նորէն սխալէ:

«Ո՞չ ո կ'ըսէ «Աշխարհային փիլիսոփայութիւնը, Յուլքի գրքին մէջ գըտնուած աշխարհիս հիմնարկութեանը նկատմամբ եղած բոլոր այն ակնարկութիւնները պարզապէս յիմարութիւններէ:

մի է ո, «Ուր էիր կ'ըսէ Աստուած երբէ աշխարհիս հիմերը կը հաստատէի ո, Աշխարհ հիմեր չունի ո, Քրիստոնէական փիլիսոփայութիւնը գալով կը գտնէ որ, «Հիմնարկութիւնը թարգմանուած բառը աւելի աղջէկ խողչակամ փողակ թարգմանուիլ պէտք էր: Ուստի հիմայ տես թէ երբ որ ուղիղ կերպիւթարգմանուի, ինչպէս սիստի կարդացուի, «Ո՞ւր էիր դուն երբ երկրիս փողակները կամ խողովակները հաստատեցի ո, Ուր է փողակ կամ խողովակը, Աստուծոց ձեռքը կամ ամին է խողավակ մը, որուն մէջ որ և իցէ աշխարհ մը դառնալու համար բաւական ընդարձակ է:

Աշխարհային փիլիսոփայութիւնը ըսաւ. Յեսուսին Արեւը և Լուսինը կեցնել տալը ինչ անտեղի պատմութիւնն մի է, եթէ աշխարհս երկրուդական վայրկեանն մի կեցած ըլլար ամբողջ ամենզերը իւր օրինաւոր ընթացքէն սկսի ելլէր: «Կեցիր ո ըսաւ Քը բիստոնէական փիլիսոփայութիւնը, ոչ սցդչափ մի շոտագիր: Աշխարհս երկու շարժում ունի մէկը իւր առանցքին վայ, միւսն ալ արեւին բոլոր աիքը: Հարկ չի կար որ զանոնք կ'եցնել տուած ատենը, երկու շարժումները եւս կ'ենային, միայն մէկը, սյսինքն աշխարհիս իւր առանցքին վայ դառնալը կ'եցնելը բաւական էր: Պատճառ մի չի կար կարծելու թէ ինչու երկրիս շարժումն գադարում մը ամբողջ տիեզերքը պէտք էր անկարգել կամ օրինաւոր ընթացքէն շեղցնել Յեսու Ճիշդ, և Աստուած Ճիշդ էր: Անհաւատութիւնը ամեն ատեն սխալէ, գիտեմ որ սխալ սկսի ըլլար: Յնորհակալեմ Աստուծոյ որ ժամանակը եկած է երբ Քրիստոնէայք որ և իցէ դիմանական խուզարկութիւններէ հարկ չունին վախնալու:

Ճշմարիտը այս է որ կրօնքը և դիւտութիւնը յաւիտենական բարեկամութեան համար ձեռք ձեռքի զարկին, և երկրաբանութիւնը որչափիտունկ փորէ, և աստղագանութիւնը որչափի բարձր սաւառնի, մեղի համար լաւագոյնն է : Տէր Յիսուսի Քրիստոսի բանակը աշխարհիս գիտութեան դիտանոյներուն վրայ յարձակելով յաղթանակեց և ամենաբարձր աշխարհիներուն վրայէն խաչին գրոշակը ծածանել սկսաւ, և Քրիստոսնէութիւնը այս գիշեր Ալպանիի և Ուօշնիթնի գիտարաններէն իւր ձեռքը գէտ ՚ի գիտանական զինքերըն կը կարկառէ գոչելով, “Ա, Եր Նըհանը չկ իս, լայտ ինչ որոր” :

Այսօր կէս օրէն ետքը Հերշէքի վրայօք կը կարդայի, որ հեռագիտակով մը մէտեորայի մը նայած ատենը, երբ որ հեռագիտակին երեսը եկաւ այնշափ լցար զօրաւոր էր, որ իւր աչքերէն հեռայնելու պարաւորեցաւ : Եւ ճիշդ մի և նոյնը եղած է որ շատ աստղագէտներ գիտանոց մը դացած և միջագիշերային երկինքը նայած են և Տէր Աստուածը վիթխարի աշխարհի մը միջոցով անոնց տեսութեանը փայլած ցողացած է և ուսեալ մօրդը աղաղակած է . “Ո՞վ եմ ես, կորսուածը, պիղծս . Ողբրմէ Տէր Աստուծ ամենակարող ո” :

Նորէն կը նկատեմ որ աշխարհիս ճանապարհորդելու համար ունեցած միտումը, որն որ բարսյականի և կրօնի հակառակ էր, մեր կողմը դալու վրայ է, Այն մարդը որ Երիքով Երթալու աւենը գողերու մէջ ինկաւ, շատ մը ճանապարհորդներու նշանակը կամ օրինակն էր : Կատ մը մարդիկներ կան որ Երենց բնիկ աեզր դանուած ատեննին խիստ ուղիղ ընթացքի տէր մարդիկներ են, բայց անկէց դուրս երթալուն՝ Երենց պատիւը յափշտակել կուտան

և իրենց բարի ունակութիւնները կը գողցնեն : Կատ քիչ մարդիկ կան պանք տեղափոխութեան մի ճնշման կամ բռնութեան կարող են տանելու : Ծովեղերէ այ տեղի մը մէջ վից շաբաթը շատ մարդիկներ գատապարտած բարցապէս մեացուցած է : Հին տանենը Աստուած մարդոց առուտութիւն համար ճանապարհորդելու արդիկէց, այն բանին ապականիչ ազդեցութեանը պատճառաւ : Կատ մը բաւական մարդիկներ հիմայ ալ մէկ տեղէ միւս տեղ տեղափոխութեան ունեցած ազդեցութեան չեն կրնար գիմանալ : Ոմանք, որոնք Պղուքլինի մէջ կիւրակին սուրբ պահելու մասին խիստ կանսնաւոր եւ հաստատաւն կ'երեւին, երբ Ապանիսագնութիւն, միշտ Կիւրակի օրերը ցլամորատութիւնը տեսնելու կ'երթան :

Պղատոն ըսած է, որ քաղաք մը ծովին տասը մղննէն աւելի մէրձաւորութեամբ պէտք չէ շնչուիլ, որպէս զի մի գուցէ վաճառականութիւն ընելու փորձութեան մէջ ինայ : Սակայն աշխարհիս ճանապարհորդելու այս միտումը, որն որ բարսյն հակառակ էր, մեր կազմը բերուելու վրայ է : Այս շոբեկառքերը ինչո՞ւ մեր Աստուածաշունչները պէտք չեն տանելու : Այս շոգենաւները մեր քարոզիչները պէտք են փոխադրելու : Այս նուաստիները, որոնք աշխարհիս շուրջը քաղաքէ քաղաք կարշաւեն, Քրիստոնէական Բեթեթեներու պէտք են դարձուիլ եւ գուրս երթալու հեթանոս ազգաց մէջ զիքիստաս քարոզէն : Ռոպենսօնի և Թհօմբնի և Պըքհարտի վերագառնալնէն և մեղի Սելովամի և Կափառնաումի և Երուսաղէմի վրայօք խօսելէն և մեղի Քրիստոսի քարոզած շուշաններուն և Պօլսի նաւարեկութիւն կը բած ծովափին եւ Յորդանանու անցած հոսանքներուն և ընկղմեալ Եղիսու

տացւոց տաստանած դիմակներուն, Կարմիր ծալսան ափանց վլասյօթ խօսելէն ՚ի վիր՝ Աւետարանները գեղեցիկութեամբ և ազգեցութեամբ անհունապէս բազմապատիւած են :

Մարդուն մէկը ըստաւ . Սուրբ Երկիրը անհաւատ գացի եւ Քրիստոնեայ գարձայ : « Սուրբ Երկիրը երթաւլու համար երկաթուղի շնուրու գաղափարին չեմ հակառակիր, կը վախաքէի որ ամբողջ աշխարհս կարող ըլլար երթաւլ Գոզգոթան եւ Յեթղեհէմը տեսնելու ո : Եթէ հիմայ ջրեպաններու վճարելնիս մեղ ձեռք չի տար . սակայն Երբ շոգեկառք ըլլայ, գուցէ Կոստանդնուպօլսէն Յսպէտէ, տոմանի մը առնելը ձեռք տայ և այս կերպիւ Սուրբ Երկիրը տեսնելու երթանք : Հմ քազ Քրիստոնեայները ճանապարհորդեն : Աստաւած յաջողութիւն տայ շոգեկառաց, և այս զիշեր խորունկ ծովաւն վրայէն բարախաղ շոգենաւին աւաջնորդէ, անոր լուսափայլուցը, վտափորային հետքին վրայէն որ նոր գահաւոր ալիքէ գահաւոր ալիք ալէկիծեալ Տիբերեայ ծովուն վրայ քալեց : Ճարսնցիները ծովուն կողմէն մեղի գալով մէր քաղաքակրթութիւնը կը տեսնեն և մէր Քրիստոնէութիւնը քննելով և վերադառնատրվ բոլորը կը պատմեն, որուն վրայ Ճարսնի կայրութիւնը կը սկսի տատանիլ, մինչեւ որ Յիսուս իշխէ մինչեւ ուր որ Արեւն իւր յաջորդական ճամբորդութիւնները կ'ընէ, և այն հրազէնը որով անհաւատ ճանապարհորդը Արաբացի ձիուն և անսապատի շնադայլին հետ մարտնչած էր, Եկեղեցւոյն յանձնուեցաւ եւ մենք մէր ձեռքերը գէտ ՚ի յայն կարկառելով կը գոչենք, « Աւո՞մանը չէ իս, լայտ ինչ առ-ը » :

Աշխարհիս ուսմանց և ճարտարախոսութեանց մասին ալ այսպէս եղած

է : Փողովուրդը ըստաւ, « Կրօնիքը՝ կունանց համար շատ աղէկ է, մանկանց համար շատ աղէկ է, բայց ոչ թէ մարդերու համար ո : Այսու ամենայնիւ Քրիստոսի բանակին արձանագրութեանը մէջ անցած երաժշտութեան մէջ Մօղարթը և Նենալը ունինք, Գանովայ եւ Միջել Անձելո՝ քանդակակագործութեան մէջ . Բաֆայէլ և Ռէյնոլտս՝ պատկերահանութեան մէջ . Հարովէյ և Պէրհայր՝ գեղադիտութեան մէջ, Գուուրը և Աքօթ՝ բանաստեղծութեան մէջ . Կրօթիլս և Պրը՝ քաղաքադիտութեան մէջ . Պոլ և Լէյանից՝ փիլատիսցութեան մէջ . Թհօմաս Զալմերս և ջնն Մէսն՝ աստուածաբանութեան մէջ :

Աշխարհային ամենէն պայծառ . և գեղեցիկ գրուածքները բալրն ալ Առտուածանչական ակնարկութեամբ կը վառվանի : Ծերակյասական բանասացութեանց և գրադէտներու ճառերուն մէջ Անայն կորուայ եւ Գողգոթային աղերսանօք կը հրաւիրէ, եւ Սելավամի ջուրերը կ'եռան : Սամաւէլ լ . Աօթհարտ պալստի և ծերակյատի սենեակիներուն մէջ հզօր մէկն էր, այսու ամենայնիւ իւր ամենամեծ ճարտարիսոսութիւնը այն օրուան համար պահեց, երբ Բրինսթնի մէջ զբական ընկերութեան սկզբին՝ Աստուածաշնչի գեղեցկութիւնը և վեհութիւնը պաշտպանեց : Դանիէլ Աւէպրաթը Հէնրը կլած ատենը չէր որ իւր զլսաւոր պսակները ընդունեց, ոչ ալ երբ իւր ճարտախոսութեանը թնթանօթները Պնդրսի Բլոյն, այն Ամերիկայի յեղափոխութեան տատանող Արևային վրայ սկսաւ որտացնել, հապա, այն օրը երբ համբաւաւոր Կիլարտի կտակի գատին իւր սէրը Քրիստոնէական կրօնիքին համար ցոյց տալով զԱռտուածանչունց գովարանեց : Միւս

կողմը գտնուած ճարտարախօսութիւն և  
ուսումը մեր կողմը եկած է : Ո՞ւր է  
Կիպսնի պատմական գրիցը : Ո՞ւր է Յօ-  
պէս բիշրի թուրը : Ասոնք Աստուծոյ  
դատին համար յափշտակուեցան : “Ա-  
ռոր նմանը չէ իս, զայտ ինչ պուր” :

Այս օրուան մէջ խիստ կ'անձիա-  
յն որ մամուլը և բանախօսներու բե-  
մը Քրիստոնէութեան կողմը գտնուե-  
նն, սակայն փորագրչն դանակին և  
պատկերհանին մատիսին անտես կը-  
լամք : Հնագէտը կ'երթայ պատկերա-  
մոց նկարներու աւերակները կը տես-  
նէ, կամ Թէբայի և Նինուեի և  
Պօմպէյի քանդակուած սիւները կը  
քննէ և ետքէն մեզի հին արհեստնե-  
րուն անքարոյականութիւնը վրայ խօսե-  
լու համար ետ կը դառնայ : Եւ իրօք  
հիմայ միայն արհեստապէս ընտիր սե-  
սուած քանդակագործական և պատ-  
կերհանութեան օրինակները, որ աւե-  
րակներու մէջ կը գտնուին, տեսնելու  
անվայելիամանյարմար ըլլալովլըանա-  
միքի ներքեւ կըպուած են : Պօղոս ա-  
ռաքեալ Բնչպէս պէտք էր զգացած  
ըլլալ արդեօք երբ այն անմոքրութիւնը  
մէջ տեղը կեցած, որոնք Կորնթոսի պա-  
տիքէն, քարայատակներէն և շուկա-  
ներէն իրեն վրայ սեւեռած կը նայէին,  
և ինքը անմեղ և արդար Ցիսուալը կը  
քարոզէր :

Աշխարհիս արհեստը պղծութեան  
յանցանաց և մահու կողմն էր : Աւելի  
առաջերթալովլը կը բառես Վատիկանը  
և մասը եկեղեցիները կրօնական պատ-  
կերներով լցուած էին : Աշխարհիս  
Թիթեանները Բաֆաելները, և Ճիօթ-  
թօնները պատառի եկեղեցւոյն պա-  
տերուն վրայ “Յիսուսի Քրիստոսի մը-  
կրտութիւնը” և “Տիրովը ընթրիքը” և  
Խաչելութիւնը” և “Յարութիւնը” և  
“Վերջին դատաստանը” զրին : Աս-  
կայն բոլոր այս պատկերները նախա-

պաշտման պատճառ եղած էին :

Խեղճ և տգէտ բարեպաշտներ գա-  
լով կը խաչակներէն զիրենք, իրենց համ-  
րիները կը համարեն, բուլերը կ'առ-  
նուն, նկարուած պատերը կը նային և  
եկեղեցին գուրս անհաւատ և չի փր-  
կուած կ'ելին : Հենրիկոս Ը, անմաքու-  
րին համար Սուրբ Մօրգեղեցիկուտիե-  
րը Բնչ ազդեցութիւն ունէր : Լորտ  
Ճէ ֆրիսի անիրաւ գասաւորին համար  
վերջին դատաստանին պատկեր մը Բնչ  
էր : Անուրբ Նէրոնին համար Յոր-  
դանանութմէ միջ մկրտութեան պատկերմը  
ինչ ազդեցութիւն ունէր : Աշխարհիս ար-  
հեստը գեռ եւս նախապաշտման և  
մահու կողմնէ : Ասկայն այս հիմա փո-  
խուելու վրայ է : Քրիստոնէայ պատ-  
կերհանը հիմա Հռովմէ կ'երթայ պատ-  
կերներուն կը նայի և իւր Ամերիքական  
ուսարանը այս հին վարպետներուն ու-  
նեցած յատկութիւններէն կամ յաջո-  
ղակութիւններն հետք կը բերէ : Քրիստո-  
նէայ եկեղեցական պաշտօննեայն Վե-  
նետիկ կ'երթայ “Քրիստոսի խաչելու-  
թեանը” կը նայի և իւր Ամերիքացի  
բեմը կը վերագառնայ, Փրկչին չարչա-  
րանաց վրայ այնպիսի կերպիւ մը խօ-  
սելով, որ երբէք անկից առաջ ըսած  
չէր :

Հետաքրքիր Ճանապարհորդը Հը-  
ռովմէ կ'երթայ և Քաֆայելի վերջի դա-  
տաստանին պատկերին կը նայի : Ար-  
տասուելու կը սկսի և պանդոկը իւր  
մեննեակը կը վերագառնայ և կ'աղօթէ  
Աստուծոց, որ այն օրուան պատրաստէ  
գննիքը, երբ

Թէրիլի նման յիշուած  
Բայալառ երինչը պէտի Գալարի :

Մէր կիրակնօրեայ ըսագիրները և  
պատերը “Եգիսպտական պալատին մէջ  
Յոլսեգոււ” “Գուրին մէջ Դանիկլին”,

աշնոյին մէջ Սէդարբիո ԱՆԱԼԱԲԵԿՈՒԹԵԱՆ մէջ Պօղոսին և “ Խաչելութեան վրայ Քրիստոսի ապատկերներովը զարդարուած են : Աղօթելու վրայ ծըներադրած Ամանելին մէկ պատկերը ձեր զաւակներուն համար բարեպաշտութեան վրայ ըսուած քարոզը ներէն աւելի նշանակութիւն ունի : Արհեստաւորին ձեռօքը նկարուած Քըրիստոսի մէկ նայուածքը ձեր զաւակաց համբերութեան վրայ ըսուած յիւսուն քարոզներէն աւելի ազդեցութիւն ունի : Աշխարհի գեղարուեստը Քրիստոսի համար գործածուելու վըրացէ : Թհօրուոլոնսի քանդակիչ գործին եւ Կիբուանատաճօվի մատիտը ինչ եղան Ճշմարտութեան համար չ'ափշուակուեցան : “ Ա. Դ. Ն. Ա. Ը իս, Շատ ինչ բուր ” :

Նստնիկէս կը նկատեմ նաև գործ և առտուրի սրամութեան և յաջողակութեան մասին : Քրիստոս երկրիս վրայ եղած ատենը անոր հետեւող ժողովուրդը մէծ մասամբ ընկերական գիրք մը կամ վիճակ մը չունէր : Ամբողջ Առաքելոց մէջ միայն մէկ անձ մը կար ընականապէս նշանաւոր : Յալսէփ Արեմաթացին այն աղառամին մէջ մեռեալ Քրիստոսի համար բացած խոռոչովը միթէ իր շահը վրանգի ներքե՞ւ ձգեց :

Փոքր Ասից վաճառականաց մէջ քանի՞ հոգի Քրիստոսի բարեկամութիւնց տուենի : Ոչ մէկը : Երբար Պետրոս Յաղակէ եկաւ . Սիմօն անունով կաշի բանողի մը քով կեցաւ : Քրիստոսի անունը Հռոմէական փոխանակարանին և կամ Կորնթոսի վաճառանոցներուն մէջ ինչ ազդեցութիւն ունէր . ոչինչ, ոչինչ :

Ճամանակին դիսաւոր մարդիկները չ'ուզեցին որ Քրիստոսի հետեւողներուն մէկը ըլլալով իրենց դրօ-

նութեան կամ խելացութեան համբաւը վտանգի ենթարկեն : Հիմայ այս ամենը փոխուած է : “ Այսօր մէր մէծ քաղաքներուն ամենահզօր մարդկանց մէջ Քրիստոնեայ վաճառականներ և Քրիստոնեայ սեղանաւորներ են, և եւթէ վաղը առեւտրական ժողովին մէջ մէկը ելլալով Քրիստոսի անունը վատահամբաւել ուզէ, անմիջապէս ըսեցնել կուտան զանի և կամ գուրս կը վլընաւեն : Մէր Քրիստոնէութեան համար բոլոր գործողներուն առաջին կարգին մէջ այսօր Քրիստոնեայ վաճառականներն են : Եւ աշխարհիս ձեռնարկութիւնները ուղիղ կողմը գալու վրայ են : Քանի մը տարի առաջ կտակուի կալուած մը ձգուած էր, սրունքու եկամուտը անհաւատ գիրքեր տարածելու կը մօխուէր : Կերպիւ մը իրերը փոխուեցան և այն կտրուածքին բոլոր եկամուտը քարոզական խնդրոյն կը մօխուի :

Մամուններու մէջ ամենէ ընտիր շենուած մամուլ մը անհաւատական յորդորներ կամ գիրքեր տպելու համար շենուեցաւ : Սակայն հիմա այն մամուլ Աստուածաշունչ տպելէ զատ ուրիշբան ըննէր : Կը հաւատամ՝ որ աւեն պիտի գայ, երբ վաճառականական ընկերութեան մէջ Քրիստոսի ձայնը ամեն ձայններէ աւելի զօրաւորը պիտի ըլլայ : Եւ Թարսիսին նաւերը ընծաներ պիտի ըերեն և Սաբայի թագուհին իւր փառքը և արեւելքի իմաստունները իրենց կնդրուէր և իսունկը պիտի ըերեն : Այս գիշեր այս քաղաքին գործի մարդիկներուն վրայ կը նայիմ և կը բերկրիմ՝ այն ակնկալութեամբ, որ իւրենց սրամութիւնը, յաջողակութիւնը, եւ տաղանդը քիչ ատեն ետքը Քրիստոսի ծառայութեան պիտի բերուի և այն ատեն ամենահզօր գործի մը պիտի ըլլայ : “ Ա. Դ. Ն. Ա. Ը իս, Շատ ինչ բուր ” :

Արդէ եթէ ինչ որ ըստած եմ ճշմարիս է : Ուրեմն ի կորուստ վհատութեան : Եթէ գիտութիւնը ուղիղ կողմը, և աշխարհիս ճանապարհորդելու միտումը ուղիղ կողմը, և աշխարհիս ուսանողութիւնը ուղիղ կողմը, և աշխարհիս գործի սրամութիւնը և յաջողակութիւնը ուղիղ կողմը ըլլայ . Քուկդէ, ու Տէր, թագաւորութիւնը :

Ո՛հ, կարդի անցէք ովլ բոլոր ժողովուրդներ : Մեծ, Վան մի է այսպիսի բանակի մէջ գտնուիլը և Քըրիստոսի պէս հրամանաւարէ մը տուածնորդուած այսպիսի յաղթութեան մը ճամբուն վրայ գտնուիլը : Եթէ ըստաներս ճշմարիս են, այն ատեն Քրիստոս այս աշխարհէս որեիցէ արժէք ունեցողը բաները հաւաքելու վրայ է, և աշխարհիս վրայ անորմէ դուքս բան մի ժապիտի մնայ, բայց միայն ազըք, գիրար : Մենք ապստամբ եղած ենք, սակայն հիմայ արքայական աթոռէններողութեան յայտարարութի մի յառաջ կը խաղայ ըսելով, Ա՛լոր կ'ուղէ, թող գայ ո : Որչափ երկար ատեն ալ թափառած ըլլաք, որչափ մէծ ալ եղած ըլլան ձեր յանցանիք :

Ները . “Ալոր կ'ուղէ թող գայ ո : Ո՛հ, երանի թէ այս գիշեր բոլոր այս ունեղնդիներս Քրիստոսի կողմը, Քրիստոսի բանակին կարգին մէջ, կարող ըլլայի բերել եւ զգալ որ այս գոնէն գուրս Յիսուսի թշնամի մի չի պիտի ելլէքր, Ո՛հ, անիկա սիրող Յիսուս մի է : Անիկա մարդուս ամենէ հաւատարիմբարեկամն է : “Անիկա որչափ բարեգութ է, որչափ սիրող, որչափ համակրող : Չեմ իմանար թէ ինչպէս կրնաք անորմէ հեռու կենալ : Եկէք հիմայ և անոր ձեզ զի մատուցած ողորմութիւնը ընդունեցէք : Ո՛հ, տեսէք զանի, երբ իւր փրկութեան բազուկները կարկառելով կը կը . “Նայեցէք ինձի, ով աշխարհիս բոլոր ծայրերը և փրկուեցէք, վասն զի ես Աստուած եմ” : Այս ընտրութիւնը պէտք էք ընել, թող հոս գլունուող իւրաքանչեւրը այս ընտրութիւնը ընէ, և այն ատեն կամ ջուրերու ընթացքը տնկւող ուռենեւոյ ծառ մը պիտի ըլլաք և կամ հովէն քշուած մը զեղ մը :

D. T. DE WITT  
TALMAGE

# ՇԱՂԿԱՔԱԼ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Վ.Ս.Ա.Հ.ՈՒԹԻՒՆ

Արակօս մը կամուրջն մը վեպոյ՝ կայնած էի  
Եւ ջրոց հեղեղին գլորել սահելը կը դիտեի  
Երբ յանկարծ ջրին մէջ  
Դժբաղդ ճանձ մի ինիաւ :

Չուրին երեսը լողացող ձուկերը  
Ուտելու բանի մի կը նայէին  
Եւ կարծեցի որ դժբաղդ նորատի միջատը  
Անպատճառ անոնց կեր պիտի ըլլար :

“ Խեղճ միջատ ո գոչեցի խղճալով  
Փորձութիւններդ եւ վանդներդ կը վիստան ,  
Քանզի թէ որ կերուելէ խուսափիս  
Խեղդուելէ չես կրնար աղատիլու :

Հաղիւ թէ այս վճիռս արտասանած էի ,  
Եւ ահա սիրոց հրեշտակի մը նման  
Վարը ջրոց վերայ տեսայ ,  
Որ վերէն տերեւիկ մը իջաւ :

Գետակին վերայ սկսաւ սահիլ գնալ  
Որ հետ պղտիկ ճանձին տապան մի եղաւ  
Որ շուտով նորէն ցամոք վերանալով  
Իւր թաց թեւերը ջրնալու համար զեփիւոին տարածեց :

Ո՞հ , բաղըր էր հոգւսոյ գափացող ճշմարտութիւնը ,  
Թէ մահկանացուք պէտք չեն երբէք յուսահատելու .  
Վասն զի Անիկա որ միջատի մը հոգ կը տանի  
Իւր զաւակիներուն համար անշուշտ աւելի պիտի հոգայ :

Եւ երբ որ մէր կարմատես տեղեան  
Խուսափելու ճամբայ կամ կերոդ մի շերեւիր ,  
Թող վատահ ըլլանք , վասն զի երբէք չ'ակնկալած ատենիս  
“ Մեր Հօրը օդնականութիւնը մեզի մերձ է ” :

## ՏԵՐԸ ՊԵՏԻ ՀԱԳԱՅ

Թէ նեղութիւնք մեզ յարձակեն  
 Եւ վտանգներ ահաբեկեն,  
 Թէ բարեկամք բոլոր թողուն  
 Եւ միանան ոսոխքն ամեն,  
 Ապահովող մեզ կայ բան մի  
 Որ Սուրբ Գիրը կը խոստանայ  
 Թէ ինչ որ ալ մեզ պատահի  
 “Տէրը անշուշտ պիտի հոգայ ու:  
 Թողջունք առանց շտեմարանի  
 Կամ համբարի կը մնանին,  
 Թող ուրեմն մենք ալ սորմինք  
 Յուսալ Տիրոջ վասն մեր հային  
 Իւր Սուրբերուն ինչ որ պէտք է  
 Երբէք Տէրը չը պիտի զանայ  
 Երբ բացացայտ գրուած է թէ,  
 “Տէրը անշուշտ պիտի հոգայ ու:  
 “Կաւերուն նման կարելի է  
 Վատանգաւոր խորերուն մէջ  
 Խիստ տատանիմք ալիքներէ,  
 Բայց մեր կորուստն կարելի չէ  
 Թէպէտ ալիքն եւ փոթորիկքն  
 Զայրացնէ չոր սատանայ  
 Վատահ խոստում մի մենք ունիմք  
 “Թէ Տէրը միշտ պիտի հոգայ ու:  
 Մենք ալ նման Աբրահամու  
 Տիրոջ կոշման հնազանդան  
 Մեր ուր երթալն չի գիտնալով  
 Սուրբ հաւատքալ դիմենք յառաջ.  
 Քանզի թէ եւ օտարներ ենք  
 Բայց մեզ բարի առաջնորդ կայ,  
 Որուն յուսալ միշտ պէտք ենք մենք  
 “Թէ Տէրն անշուշտ պիտի հոգայ ու:



## Ա Ն Ս Խ Ա Լ Ա Ռ Ա Զ Ն Ո Ր Դ

**Ի** բանց հեռո՞ւ , դո՞ւ կասկած ,  
Քանզի Փրկիչս ինձ մերձ կայ  
Եւ անսպատճառ օգնութեանս  
Շուտով պիտի երեւնայ .  
Օն ուրեմն աղօթեմ՝  
Եւ ինձ համար նա պիտ' դործէ  
Քրիստոսի հետ կը նաւեմ  
Ինչո՞ւ վախնամ փաթռքէ :

**Թ**էեւ ըլլայ մութ ձամբաս՝  
Երբ առաջնորդս անի է  
Հնազանդիլն է իմ պարագս  
Եւ զիս հոգալն անորն է .  
Եթէ ցամքին ջուրերն  
Եւ մէկէ մը յոյս քըլլայ  
Անշուշտ անոր ըսած խօսքն  
Տեղի պիտի ունենայ :

**Ա**նոր անցեալ բարիքներն  
Կարգիլն զիս մտածել  
Թէ սլիս' թողու որ վիշտերն  
Վերջապէս զիս ընկղմել .  
Ամեն մէկ քաղցր յիշատակ  
Որոնց վրայ երբ մտածեմ  
Տիրոջ իշխն ցոյց կ'ուտայ  
Զիս փրկելու վիշտերէն :

**Ք**անի որ ինձ ովատահածն  
Բարւոյս սլիտի դործակցի  
Ինձ համար քաղցր է դառնն  
Եւ գեղն անուշ ըմպելի .  
Թէեւ հիմակ ցաւ կ'զգամ  
Բայց սլիտ' դադրի քիչ ետքէն  
Եւ ո՛չ , ինչ քաղցր է յայնժամ  
Ցաղթողին երգն երգելն :

## Ճ Ծ Մ Ա Ր Կ Տ Ե Ղ Բ Ո

Հ ամարդակէ՛ ճշմարտութիւնը խօսելու  
Մի՛ հոգդ ըներ կշտամբանքէ  
Սուտերը երբ կը յայտնուին իբրեւ լցո  
Այտերդ ամօթն պիտի ներկէ :

Հ ամարձակէ՛ ճշմարտութիւնը խօսելու  
Սուտ մը մեղքդ չպիտի ծածկէ  
Անոր ձեան պէս ճերմակ զրոշակն պարզէ  
Իբրեւ մարդ մի պատերազմէ՛  
Թէեւ աշխարհս քեզ նախատէ :

Հ ամարձակէ՛ ճշմարտութիւնը խօսելու  
Ճշմարտութիւնն միշտ է աղէկն  
Ինչ որ ըլլայ կը թէթէւնայ պակսութիւն  
Խոստախանուած ժամանակէն :

Հ ամարձակէ՛ ճշմարտութիւնը խօսելու  
Եւ խրատէ սիրով ընկերդ  
Թէեւ պատճառն յանցանքն ծածկելն է մէկուն  
Սուտ խօսելու մի մտածեր :

Հ ամարձակէ՛ ճշմարտութիւնը խօսելու  
Թէեւ քեզ ցու խկ պատճառէ  
Ճշմարտութիւնն թէեւ խիստ ալ փորձուի  
Պիտ՝ վաստիի և պիտ՝ յաղթէ :

Հ ամարձակէ՛ ճշմարտութիւնը խօսելու  
Արդ դիմոդքելն աղէկ է  
Ապա թէ ոչ յայտնուելով բոլը քու  
Այտերդ ճակատդ պիտի ներկէ :

Հ ամարձակէ՛ ճշմարտութիւնը խօսելու  
Ճշմարտութիւնն ամօթ չգիտէ  
Մի՛ հոգար ի՞նչ աշխարհս վրադ կը մտածէ  
Թով գովի՛ կամ պարսաւէ :

Թարգմանեաց  
Յովն . Թ . Տամիլազրան :

## Ն Ա. Մ Ա. Կ

Ա. Պ. Ս. Մ.

Զեր գրաւոր աշխատութիւններէն  
“Մանկավայրական բարեկուսաններ մեր մէջ”  
անուն տետրակին, զօր նուեր զբկած  
էիք, ստացայ, կարդացի, միմիթա-  
րուեցայ և ահա չնորհակալութիւնս կը  
մատուցանեմ Զեղ հրապարակաւ :

Երկար տարիներու յաջորդութենէ  
զինի Դուք կը յիշէք Զեր բարեկամն,  
Զեր մտաց ծնունդն նուեր զըկելով.  
Թէ նուերն և թէ նուիրողի բարեկա-  
մական անմռացութիւնն հաւասա-  
րապէս սիրելի են :

Ես ցարդ լսած չ'ի, որ Դուք Եւ-  
րոպոյէն գարձած և ներփական Դլպ-  
րոցին Տեսուչ կարգուած էք . Զեր  
տետրակիէն իմացայ : Ծանօթ չ'ի Զեր  
մանկավարժական կրթութեան ոգեցին  
կամուզզութեան, Զեր տետրակի պա-  
րունակութեամբ ծանօթացայ : Տե-  
ղեակ չ'ի նմանապէս Զեր դէմ զի-  
նուած յուզումներուն, այն եւս տետ-  
րակիէն գուշակեցի : Զեր նուերն ինձ  
համար շատ բան պարզեց, թէեւ ա-  
ւելի անաղօտ պիտի լինէր ստացած  
գաղափարս, եթէ Զեր “Դպրոցական  
Սահմանադրութեան” անուն տետրակին ևս  
ձեռքս հասած լինէր :

Կը յուսամ, վաղ կամ անագան,  
այն եւս ստանալ և ծանօթանալ Զեր  
տեսչական վարչութեան ձեւին և եղա-  
նակին :

Զը գիտեմ, որչափ ժամանակէն ՚ի  
վեր Տեսութեան պաշոն կը վարէք,  
բայց ինչպէս կ'երեւի, ընդդիմութիւ-  
նըն շուտով յուզուած է Զեր դէմ և  
սորա պատճառն թերեւս այն է, որ  
Զեր տեսչական պաշտօնավարութեան

Ծրագիրն փութով գրական հրապարա-  
կը հանած էք և առիթ տուած, որ  
առանց Զեր գաստիարակական ոգեցին  
խորը թափանցելու՝ ուղղակի Զեր գի-  
րը գատեն :

Արդէն Զեր պաշտօնն մի պատե-  
րազմն էր տգիտութեան դէմ նոցին խակ  
Դպրոցի մէջ, մի պատերազմէւս գը-  
րական հրապարակի վերայ յարուցած  
էք Զեր դէմ, որով ՚ի հարկ է կրկնա-  
պատկուած է Զեր պաշտօնի ծանրու-  
թիւնն : Եթէ պարբերական հանդէս-  
ներն աջակցէին, թերեւս թեթէ-  
ւութիւն լինէր Զեղ, բայց ինչպէս  
կարելի է աջակցութեան սպասել, քա-  
նի որ իմաստակութիւնն տակաւին ա-  
ւելի քաջալերներ ունի քան իմաստու-  
թիւնն :

Որ կողմն դառնայիք, դիմագրու-  
թիւնն անխուսափելի էր, վասն զի  
Զեր մանկավարժական ուղղութիւնն,  
ինչպէս կ'երեւի Զեր տետրակիէն,  
անհնարին էր, որ դիմագրութիւնն  
չ'ունենար : Պատմական փորձերն  
արեւու պէս ցցց կը տան, որ ուր  
որ կրօնական – բարոյական զարդաց-  
ման չանքեր եղած են, այն տեղ  
միշտ դիմագրութիւնն աւելի գրգիռ  
և զայրյթ ստացած է : Այս գրգիռներն  
այնպիսի տարօրինակ երեւոյթներով կը  
ներկայանան, որ մարդ կը շուարի, կը  
յուսահասի և տեղի կը տայ : Շատ  
անգամ դիմագրութիւն կը տեսնուի  
նաեւ այն մարդիներէն, որոնց բուն  
պաշտօնն էր կրօնական – բարոյական  
զարդացման սպասաւորել :

Ի հարկ է այս ամենը նախագու-  
շակած էք Դուք և այնպէս Զեր գործն  
սկսած : Ուստի Զեր նախատեսութիւ-  
նըն մի մեծ պաշար է Զեր արիութե՛  
և անվհատութեան : Ծանկավարժա-  
կան դիմութիւնն ինքնին մի զինուո-  
րութիւնն է, և ո՛լ որ զինուորուած և

ասպարեղ ելած է՝ անշուշտ կ'անխաւ իշտած է և թշնամնցն զօրութիւնն : Այն զինուորութիւնն , որ մեծ նախատակ ունի , այն զինուորութիւնն , որ մարդկութիւնն անբարօյ սկսնութեան և տգիսութեան գերութենէն աղատելու համար կը մարտնչի , այն զինուորութիւնն յաղթէ թէ յաղթեալ հաշակուի , դարձեալ յաղթանակին իւրն է . վասն զի մեք կը հաւատամք որ բարին անպարտելի է , երբ և իցէ յաղթութիւնն միշտ բարութեան կողմն է . Գարեր կ'անցնին , տարիներ կը հուլիսն , գիտութեան և բարոյականութեան շոհատակներն վերքեր կընդունին , կ'անտրգունին , իրենք կ'անցնին , բոյց իրենց պաշտամ սկզբունքն չ'անցնիր , չ'անհետիր , չ'անհետիր :

Այն ուսմանն նուրիական տաճարին մէջ , ուր այժմ տեսչութեան պաշտօն կը վարեր Դուք եւ ուր մեած և զորդացած է իմ մանկութիւնս ու պատանեկութիւնս , այն տաճարին մէջ մի երեկոյ , զոր պիտի չը մոռնամ երբեք , վարժապետական նորահասատատ Խորհրդյ մէջ , ուր ներկայ էին նաեւ քանի մի աղնիւ և բանիբուն Հոգաբարձուք , երբ խօսք բացուած էր կը թութիւնն վերայ , եւ երբ ես , կրօնական – բարոյական եւ ֆիզիքական գաստիարակութեան վերայ իմ գաղափարս աւելի պարզ կերպիւ բացառքելու համար , ասայի , “Աստուած արդէն մարդս հոգւով և մարմնով ստեղծած է և կրթութեան մէջ անշուշտ երկուսն եւս ուշադրութեան առնելու է , Արարին նողատակին համեմատ ուղղութիւն տալու համար և վարժապետներէն մին սոսկալի կերպիւ զարացաւ Աստուածյ անունն տալուու համար , քանի մի սանձարձակ խօսքեր արտասանելով իմ դէմ , Ես լուցի , վասն զի այն ականջներն , որ Աստու-

ծյ անունն լսել չէին ուղեր , իմ իօսքերս երբէք պիտի չը լսէին , թէ եւ չանայի բոլոր ծիգս թափել զինիքն համոցելու համար : Զարմանալին այս է , որ վարժապետական Խորհրդյ մէջ Աստուածյ անունն չը լսելու համար ականջներն խցող և զայրացող անձն , որ թերեւս ուսումնականութեան մեծ նշան կը համարէր եւ կը յօխորտար , այժմ կը լսեմ որ վարդապետ ձեռնադրուած է և Աստուածյ բանին քարոզ կարգուած : Եւ աւելի զարմանալին այն է , որ նոյն անձի սանձարձակութեանն , թերեւս նողատակաւ , տղաշտպան համեղիսով կարգուած է և անձանական անձն կը կերպութեանն , որոյ պարտնակութեան մէջ կեզրոն և նաղատակ բըռնուած է Կրօնական – Բարոյական կը թութիւնն :

Այս կրմիմ ասել , որ յուսահատելու չէ բնաւ . այսօր հարք կը հաղածեն , վաղն որդիք պաշտպան կը հանդիսանան :

Խոպս մամնաւորելով պիտի ասեմ , որ Ներսիսեան Դպրոցն շատ տարբեր օրեր տեսած է . շատ գեպքերու հանդիսարան եղած է : Ժամանակ եղած է , որ գաստիարակութեանն աղատակէն դուրս ընթացից մէջ գտնուած է . Ժամանակ եղած է , որ կրօնական – բարոյական , մտաւորական և ֆիզիքական գաստիարակութեան նշոյներ արձակած է . Ժամանակ եղած է , որ հոգին հալածուելով լոկ ձեւաբանութեան տեսարան եղած է :

Տամն տարի է , որ ես ամենեւին տեղեկութիւն ցունիմ այդ գպրոցի մասին , և այսօր միայն Զեր լնծայէն կ'իմանամ , որ Դուք Տեսուչկարգուած էք : Աւրախ եմ Զեր տեսչութեան մասին և կը փափաքիմ որ յարատեւութիւն ունենայ : Վասն զի եթէ յարա-

տեւութիւն լինի , սրբիւնաւորութիւնն անկասկած է : Այս մասին գեղեցիկ գրաւական է Զեր տետրակին , որով սիրա ունեցողն կարող է Զեր սիրան զբաղ , կրթութեան բուն նըպատակն հասկացողն կարող է Զեր նպատակն շշափել :

Մի գաշտի ընդարձակութեան անընդութիւնն տեսնելու համար՝ խիստ բարձր տեղ կանգնելու է : Մի գըրուածքի խմաստներէն ամբողջութիւն կազմելու և մտաց առջեւ պատկերացնելու համար՝ նպատակի բարձրութենէն զիտելու և նայելու է : Նորատակն գրուածքի տեսակէան է Կրօնական-Բարյացական զարդացումն , սրտի և զդացմանց ազնուացումն , հոգեկան կենաց զարթուցումն ու զօրացումն , որոց մէջ է և մարդոյ ճշմարիտ ուրախութիւնն ու երջանկութիւնն : Ամեն ուսմունք այս նպատակին մէջ պիտի կեզրնանան . բնութեան և մարդոյ ուսումն Աստուծոյ ուսման պիտի առաջնորդեն : Այս մեծ նպատակէն արտաքոյ դաստիարակութիւնն կարող չէ ունենալ մի այլ հիմնաւոր նպատակ :

Եւ այս նպատակն այնչափ վեմ է , որ իւր վաեմութեան մէջ կը սպարունակէ արդէն առընչութիւնն և կարեսորութիւնն ամեն ուսմանց և զիտութեանց : Անհնարին է որ այս նպատակն լիովն հասկացողն միակողմանի դաստիարակութեան սպասաւոր և ջատագով լինի , ինչպէս կամին նկարագրել զջեղ՝ Զեր քննադատներն , անտեսութեան տալով այն գեղեցիկ բացատրութիւններն , որովք բացատրած էք բոլանդակ ուսմանց կարեւորութիւնն մի գլաւաւոր նպատակի համար :

Գիտեմ անշուշտ , որ Զեր տետրակին զըկելով ինձ քննութեան կը սպասէիք , քան թէ այսպիսի մի նա-

մոկի , բայց անկեղծութեամբ կ'առ սեմ , որ Զեր նպատակն այնքան զրաւեց զիս , որ ես մօռացայ մասնաւոր թերութիւններն , որոնք նպատակի ընդարձակութեան մէջ կ'անհետին : Թող այլը գիրն քննելով միփթարուած լինին , իսկ ես՝ ամբողջ պարունակութեան ոգին զգալով և սիրելով :

Ո . Վ .

Ժամանակի անգործութեանը մեր իորոշապահութեան ամենէն մէծն է , ինչպէս որ նորա իրաւութեանը մեր շահերու գլուխունն է :

Ա .

Ժամանակը բարիքներով լի հեղեղատ մի է , որ կ'ուգոյ շուտով կը սահի ու կ'երթայ : Անոնք որ արթուն են անոնք որ քաջ և միր են , այս հոսանքի մէջէն շուտով իրենց բարիքները կը վնասուեն կը գտնեն , կ'առնեն , եւ մշանջենապէս կը վայելեն :

Իսկ անոնք որ ծոյլ են , ժամանակի արժէքը ըլ ճանաչելով , կը քննանան ։ Կ'ուգոյ ժամանակը ու կ'երթայ , սահիայն նոքա կը շահեն ոչ ինչ :

Տեր օրերը որք մեզ հաշուտով տրւած են , անոնք ժամանակի նշխարները են , որք իրարու ետեւէն կը սահին կ'երթան մէկ մը եւս ետ ըլ դառնալու սրսցմանտւ , սակայն այն օրերու մէջ մէր պարագ և անգործ անցուցած ժամերու եւ ժամանակի հաշխները ինչպէս կարգադրելու եմք , մէր կենաց օրերու հաշուատեա-

րի մէջը : Քանզի այն ժամերը մեզ գործելու համար արուած են, եւ ոչ անդործութեան :

Մեր քննացած ժամերը մեզ բնաւարդիւք չեն բերեր, այսպէս ալ մեր անդործութեան դատապարտած ժամանակները, սակայն մեզմէ պահանձուած այս միջոցներու բարիքները ուրեկէ ձեռք բերելու կրնամք յուապէ:

Մարդուս համար ամէն բանէն աւելի թանկագինը եւ հազուագիւտը ժամանակն է, որ կորանցունելէն յետոյ, անկարելի է ձեռք բերել կրկին: Բայց ափառս որ մենք զայն շատ աժան գնով և երբեմն իսկ ձրի կը վաճառեմք մեր բարեկամներուն, մեր հաճոյքներուն և մեր ծուլութեանը: Եւ ցաւալին այն է որ մեր մահուան օրերու մէջ հազիւ կրնամք զգալ այս մեծ կորուստը:

Կորսուած հարսառութիւն մը աշխատութեամբ կարելի է կրկին ձեռք բերել, կորսուած դիտութիւն մը կը րին աշխատութեամբ և ուսմամբ կարելի է ստացուիլ, այսպէս ալ կորսուած առողջութիւն մը կարելի է ըսպեզանիքներով եւ ժումկալութեամբ կրկին ստացուիլ, բայց ժամանակի կորուստ կարելի չէ վերստին ձեռք բերել, հետեւաբար նորա վնասը անգարմանելի է:

Ժամանակը կ'երթայ այլ եւս ետք դառնար, և ամեն բանը կը յափրշտակէ ու իրեն հոսանքներու հետ կը տանէ և յաւիտենական անդունդներու մէջ կը թաղէ, իսկ մեր գործերը և նոցա յիշտակները այս նախօժիքէն աղատ են, զի նորայաւիտեանս յիշտակ պահի մնան մեր ափագայ սերըն դոցը, ինչպէս որ մեր նախնեաց գործերը և նոցա յիշտակները մեզ յաւերժական յիշտակները:

Ուրեմն լու խորհելու եմք թէ,

ինչպէս յիշտակներ ձգելու եմք, որ մշտնջենաւոր չարօրինակի տգեղպատկեր մը չը մնայ մեր յետագայ սերնդոց յաւետ յիշտակութիւնը:

Եթէ կ'ուղեմք մեր ձգած յիշտակը բարի առաքինի և մեր անուան փառաց պատկը լինի, պէտք է, որ մեր ժամանակի մէջ սերմանած հունդերը անխառն և անարատ լինին չար որոմներէն:

Ժամանակի բարւոք կիրառութիւնը անհատները անդորր ապահով եւ երջանիկ կրնէ, ազգաց առաջիմութիւնը հսկայաբայլ առաջ կը վարէ, և զանոնք առհասարակ կերջանկացունէ, եւ աշխարհին բարի օրինակներ կ'ընծայէ:

## Բ.

Յառաջադիմութիւն ազգաց, իրենց անհատներու գործունէութենէն և ժամանակի բարւոք կիրառութենէն կախումն ունի:

Ազգի մը գոյութիւնը իւր անհատներու համախմբութենէն կը գոյանայ: Եւ ազգի մը յառաջադիմութիւնը նոյն ազգի անհատներու միր գործունէութենէն եւ խորհրդայ եղանակէն կախումն ունի:

Զի երբ անհատներու գործունէութիւնը, առաքինութիւնը, մտաւորական, բարյական եւ նիւթական կեանքը լաւ վիճակի մէջ է, նոցառաջադիմութիւնը անընդհատ և հըռկայաբայլ առաջ կ'երթայ, այս առաջադիմութեան բարիքները անհատներէն բղիքնով հաւաքածու միութիւն մը կը կազմեն, և այս միացեալ բարեաց հովանաւորութեան ներքեւը աղատ խաղաղ և երջանիկ կ'ասլրի ազգի ամբողջութիւնը:

Ազգի մը երջանկութեան տարեցնե-

բէն մինն եւս նոյն ազգի պարտուց և իրաւանց լու ճանաչումը ըմբռնումը և գործադրութիւնն է :

Երբ այս երեք յատկութիւնը կունենայ ազգ մը , և 'ի գործ կը դնէ , հաւասարապէս խաղաղ եւ ապահով կ'ապրին իշխանը և իշխուողը և բարեկէս կը կառավարուին : Քաղցր և սրտի յօժարութեամբ կ'աշխատեն , հասարակաց բարիքը իրենց բարիքներէն նախադաս կը համարէն , իրենց բարեաց իրականութիւնը և ապահովութիւնը հասարակաց բարւոյն մէջ կը տեսնեն , և այս բարի նպատակի մէջ նոցա վաստակը միշտ բեղմնաւոր և արդիւնաշատ կը լինի , ոչ ոք է չեն վնասուիր , վասն զի իրենք ոչ ոքի վընասած չեն , խոհեմութեամբ կը վարուին իրենց ամեն գործառնութեանց մէջ , խնամօք և զգուշութեամբ կ'արտասանեն իրենց մասց բացատրիչ բառերը զի մի գուցէ , վիրաւորիչ թունաւոր բառ մը եւս խառնուած տեսնեն իրենց քաղցր և համոզիչ խմասներու հետ , որը փոխանակ շնելց կը քանդեն :

Սաբա սիրով կը միանան իրարու ձեռնատու և գործակից կը լինին հասարակաց բարւոյն համար , եւ միութիւնը կը գործէն ինչ որ պէտք է , փոյթ չէ իրենց թէ ուրիշները ինչ կը լինեն , այլ կը խորհին թէ իրենք ինչ ըրին , ինչ արդիւնք առաջ բերին , և ապադացի մէջ ինչ պիտի ընեն յօդուտ ընկերութեան և 'ի փառս իրենց անուան :

Այսպիսի ազգաց , որը ամեն պարոք և իրաւունք լաւ գիտէն և 'ի գործ կը դնէն , սոյս իշխանութիւնը հասարակաց է , բարիքը հասարակաց է , փառք և պատիւ հասարակաց է :

Իշխանը գոհ կը լինի իւր փառաւոր անունով , զորն որ հասարակաց ձայնը տուաւ իրեն , իրբեւ նորա փա-

ռաւոր և ազգաշնչն սքանչվի գործոց և խորհրդոց վարձատրութիւնը , հասարակութիւնը կը փառաւորուի իւր գործերով և հիանալի օրէնքներավ ոքք կոյրին անդամ՝ կրնան ուղղեցոց լինիւ անխոտոր ընթանալու : Այսպիսի ըսքանչվի օրէնքներու անաշառ գործադրութիւնը հասարակաց անկազմնակալքուէն կը յանձնէ , այն արդարամէր խոհեմ և բազմահմատ փորձառու հիմորեաց դատաւորին , որ ամեն բանին ուղղութեան աջօք կը նայի , անաշառապէս ամենք մի աջօք կը տեսնէ , պարոք և իրաւունք իրարու հետ չի շփութեր ճշմարտութեամբ կը վրձու , արդարութեամբ կը դատէ , երկիւղածութեամբ կը վճարէ ամեն գործերը :

Այսպիսի ձեւի մը տակ օրէնք չափ կը դնէ ամեն չափազանցութեանց , և ժողովուրդ կը հանգանդի օրինաց վրձոյն , իրաւունքն չի տար մէկէն ողահանչել և առնել միուսէն այն բանը , ինչ որ իւր իրաւանց սահմանէն դուրս է :

Բանաբարել չի տար մէկին , ինչ որ նորա արդար իրաւունքն է , այսպիսի ուղղով կանոններով վարւող և գործող ժողովուրդները և ազգերը խմասութեամբ եւ հեռատեսութեամբ կը անսեսնեն և կը սնօրինէն իրենց գործերը , շոայլութենէն խոյս կ'ուտան զի գիտեն այս աւտուր շոայլութիւնը վաղեան թշուառութիւնը կ'արաադրէ , ուստի անհրաժեշտ պէտքէն աւելի բան մը ըներք : Ինչպէս որ ուրիշ վաստակին ու սեղհականութիւնն իրեն չ'է , այսպէս եւս իւր վաստակին ուրիշն չ'է , աղատ իրաւասութիւն ունի իւր ունեցածին վրայ , խնամօք կը պահէ բարեսպէս կը սնաեսէ , ոչ զորոշութեան կողմը երթալով և ոչ ըստայլութեան անդունդ գլորելով , կը ք-

նայ վերահասու լինիլ թէ , աշխատութեամբս առաջ բերած վաստակս եթէ այսօր շապալեմ , վաղը գուցէ , զլ յաջողին՝ կրկին ստանալ եւ թերեւս թշուառութեանց ՚ի թշուառութիւնս կը գլորիմ և ընկերութեան մէջ յոռի անդամ նկատուիմ :

Կառավարութեան այս եղանակին մէջ տրտունջ , բողոք , զլկողութիւն անհրատութիւն չեն կրնար մուտք դանել , այլ միայն բարի նախանձ մը ամենուն սիրտն կը շարժէ , չէ թէ ինչ չու այս ոք , այս ինչ բարեաց հանդիւ պելու համար , այլ թէ , իրենք եւս աշխատին անկէ աւելի գերազանցելու համար :

Ահա այս եղանակաւ , այս ընթացքի մէջ սովորող և կառավարուող աղքերը և ճողվուրդները , հանդիսատ , ապահով , խոհեմ բարի և առաքինի բարի մարդ . և բարի քաղաքացի երջանիկ ապրելով նախանձնիլ օրինակ մը կուտան աշխարհին , իրենց վարուց և կենցաղավարութեան անմահ յիշատակները դարսուց ՚ի դարս սպածառ կը փայլին : Եւ նոցա գործերը ապագայ սերնդոցը ուղղութեան մէկ մէկ գործնական դասեր կը մնան ՚ի յիշատակի իրենց անուան անմոռացութեան :

### Գ.

Աղդաց և ճողվուրդոց յետադիմութիւնը և քայքայումը անհասներու ծոյլ և անդործութենէն առաջ կուգայ թշուառ յետեւութեամբ :

Երբ աղդի մը և կամ ճողվուրդի մը անհասները ծոյլ են և անձնասէր ուղանազան մոլութեանց ենթակոյ եւ կիրքերուն գերի , այն աղդը՝ աղդաց կարդէն ջնջուած կը համարուի , վասն զի ծուլութիւն , կիրք , մոլութիւն և

անձնասիրութիւն այնպիսի անբուժելի և անդարմաննելի հիւանդութիւններ են , որք աղդութեան միութեան մէջ մուտք գտնելով անոր կապերը կը փակցունեն և կապականեն , զայն քայքայելով իրարմէ կը լուծեն , անոր գոյութիւնը կը կորսնցունեն , և անունը աղդաց անուններու գասէն կը ջնջնե :

Այսպիսի անհասներէ ծագումն առած աղդի մը միութիւնը , միշտ խըռառվեալ եւ յուղեալ վլիճակի մէջ է , խորհուրդը անզօր և փոփոխական է . գործերը կաղն ՚ի կաղն և անհաստատ , կարծիքները եւ մկըքունքները ապարդիւն կերպով իրարու կը յաջորդեն , առանց բան մը արտադրելու կը մարին ու կերթան :

Այս աղդի անհասները ժոխանակ իրենց ուղղութիւն մը տալու , կառավարութեան ձեւը , իշխանութեան եղանակը և օրէնքները յաճախ կը փոփոխն , սակայն արդիւնք մը չեն ըստանար , վասն զի սխալմունքները , չէ թէ կառավարութեան ձեւին , իշխանութեան եղանակին եւ օրէնքներու մէջն է , այլ անհասներու մէջն է . ասոնցմէ աւելի իրենք զիրենք փոխելու են , որ չեն փոխուիր :

Օրէնք եւ իշխանութիւն չէ թէ մարդուս չունեցածը կուտայ , այլ ունեցածը կը պաշտպանէ , երբ իրենք ըունին , օրէնքէն և կառավարութենէն ինչ առնելը կը յուտան զայն փոփոխելով , ոչ ապաքէն իրենց ձիրքերու փոխակերպութեան մէջն է իրենց փընուռածը :

Այսպիսիները իրենց պիտոցքը հոգալու ջանքերը , իրենցմէ աւելի ուրիշներէն կը սպաօեն , որ սխալ է , զի երբ մէկը իրեն համար չի հոգար , ինչ կարելի է ուրիշէն իւր պիտոցքն սպապասել . մինչ գործելու գործարանները առողջ վլիճակի մէջ են , Ուրիշէն

տղնութիւն սպասելը անկարողներուն  
իրաւունքն է միայն : Գործունէութիւն  
նը կեանք է, իսկ անգործութիւնը մա-  
հուան պատկերն է : Այն ազգ, որ չ-  
գործեր, անաշխատ ապրիլ կուղէ, նո-  
րա կեանք տաղտկալի է, վասն զի նո-  
րա յուսալու յօժարութիւնը կը մեռ-  
նի, յաղթելու փափաքը կը մարի, ինքն  
անգործութեան դատապարտուած,  
կը նմանի այն անշարժ լճակին որ շա-  
բունակ հիւանդութեան տաղտուկնե-  
ռը բուրելէ և մարդիկ վնասելէ զատ  
ուրիշ բան մը չունի :

Այսակի ազգ մը երբ կեանքն ան-  
աշխատ, խորհուրդն անհաստատ օրի-  
նաւորութենէն աւելի ապօրինաւորու-  
թեան հետեւած կընթանայ, հոն փո-  
խանակ օրինաց՝ կամք և ետութիւնը կը  
թագաւորէ, փոխանակ դատաւորի  
կիրք կը տիրապետէ, ալ անոր մէջ մի-  
ութեան ոդի, շնիւչ սէր, խոհեմու-  
թեան նշյլ, աղատ և հաւասար մարդ,  
ուղղութիւն և կանոն մի վնասուեր,  
այլ ատելութիւն, նախանձ, օխ,  
բռնութիւն, զշաքաղութիւն, դա-  
տաստանաց թիւրութիւն, բազը,  
տրուոնջ, կիրք, հայհոյանք, նզովը,  
անէծք, թշուառներու խումբեր, զր-  
կեաններու դասեր, իրաւունք և ար-  
դարութիւն բողոքներու շաբքեր, ողք,  
լուլ, վասն զի հոն օրէնք չի կայ, ար-  
դարութիւն չի կայ, ուղղութիւն չի  
կայ, ճշմարտութիւն չի կայ, նորա խոր-  
հրդականները անխորհուրդ, դատա-  
ւորները աշառու և խմաստակ, իշ-  
խանները փառասէր, ինքնասէր և կա-  
մահած, առհասարակ տգէտ և ան-  
գործ :

Այս դրութեան մէջ մոլութիւնն-  
ները փոխանակ առարինութեանց փո-  
խելու, իրենց տեսակի մէջ կը քաջա-  
լիրուին : Կիրքերը կը շցուին, մասնա-  
ւոր բարիքնեւ, ընդհանուր բարեաց

անզը կ'անցնին, անփորձները և ան-  
գործները բազմահմուտ և գործունէից  
աթոռներու վրայ կը բաղմին : Զարիք-  
ներով բարիքներ կը յուսան, ըստ  
մանած հնձել կուղեն, տնտարբեր և  
անգործ, և միշտ ուրիշներէն յուսացող  
Այսակի ազգի մը, իշխանութիւնն  
խարիսուլէ, հիմունքն քայքայման վե-  
ճակին հասած :

Երբ օդնական ունի, օգուտ չունի,  
զօրք ունի, զէնք և զօրութիւն չունի,  
իշխան ունի, ազգեցութիւն չունի, խոր-  
հրդական ունի, խորհուրդ չունի, բա-  
րեկամ ունի, բարիք չունի, անհատներ  
անի, գործ չունի, ազգութեան անուն  
ունի, նորա ողին և սղահանջ չունի :  
Ասոնք յայտնի նշաններն են այն ազգի  
գլորման և անկանգնելի կործանման,  
և ոչ ոք չէ սորա պատճառ, այլ միայն  
ինքը, զի իրմէն ծնան շաբքեր եւ իւր  
անհատներու անգործութիւնը բերաւ  
այս աղէտն ու թշուառութիւնը :

Խորին կարտադրէ  
Միմիւրեան :

Մեր ինաց ապահովութեան ամենախրեաց  
ունիւրէն, մէն ալ ինայութեանն է :

Երբ մարդիկ իրենց կայտառ հա-  
սակի մէջ ծնողաց գործնական դպրոցէն  
գուրս կ'ելլին, և կը սկսին խորհիլ մը-  
տածել եւ տնօրինել իրենց առնելի  
և մերմելի գործերը, և կ'որոշեն իրենց  
աշխատութեան եղանակը և միջոցը :  
Երբ կը պատրաստուին մասնել և հո-  
գալ իրենց ներկայ և ապագայ երջան-  
կութեանց և թշուառութեանց աղ-  
թիւրներու վրայ, մատասնջութիւն մը  
զիրենք կը յուղէ, և տարակուսեալ կը

ման շատերը երկու ճանապարհաց վրայ : Վասն զի կիրքերը և դատումները իրարու դէմ ելելով զիրար նոռածել և յաղթել կուզեն : Այս միջոցնէ , որ մէկ հարուածալ սմանիք յաւիտենական անդունգներու մէջ կը գլորէ , ոմանիք բարի մարդ և բարի բաղաքացի ընկերական աշխատին օդտակար անդամ , պարկեցն եւ առարինի ու մշտնչնատպէս երջանիկ կ'առնէ :

Այս ալէկածութեան վասանդաւոր ժամանակի մէջ մեր ծնողուց բարի խրատներուն , խելացի եւ փորձառու վաեմ եւ աղջու խորհուրդներուն , պատմութե մեզ բերած անցեալ փորձերուն , մեր լսած և տեսած մարդկանց կենցաղավորութեան գործնական դասերուն , լաւ ուշադրութիւն դարձունելու եմք , և անսնիք մեզ օրինակ առնելով խորհելու եմք թէ բ'նչ եւ զանակաւ և ուրիշ սկսելու եմք մեր գործերը , և բ'նչողէս արդիւնաւորելու եմք , և բ'նչ պէս տնօրինելու ու մստակարաբելու եմք մեր վաստակները , որ շրայլութեան , զիջսութեան , յումպէտս վատնօղութեան չի մատնուին : Որոշէնտեւ կենաց այս շրջանի մէջ , հաղարաւոր հաճցքներ և հեշտութիւններ կը ներկայանան մեր մըտաց և աչքի տեսութեանը , որոց ամենն մեզ հաճելի եւ առնելի կը դատուին , սակայն երբ հասուն խորհըդով զանոնիք քննութեան կ'առնումք , կը տեսնեմք որ նոցա մէծ մասը մեր անգին օրեքու և ժամանակներու յափշակիներն են , մեր նիւթական եւ բարյական կենաց եւ մեր գանձերու սպառիներն և թշնամիներն են , և մեր կենաց դաւաճաններն ու մեր մշտնչնաւորապէս թշուառ ապրելու պատճառներն են : Քանիքանի մարդիկ կենաց այս վիճակի մէջ իրենց հաւատարիշութիւնները կորսնցուցած , զոհ եւ

զած են այս մոլութեանց :

Ասոնց դէմը վաստակի արմէլքը ճանաչելը և ինայողութեամբ ապրիլը մէծ նապաստ կը գործէ : Վասն զի մարդկանց զիսաւոր պէտքերէն մէկն եւս ինայողութիւնն է որ շրայլութեան դէմ պատուար միէ : Ի՞նչ օդուտ է չարացար աշխատելէն և շատ վաստիելէն , երբ աննախատես մարդիկ իրենց անքաւ հարատութիւնները շրայլութե հեղէղին հոսանաց առաջ կը ձգեն զորա ովիիանոսի անգունդներու մէջ տանեւ լով կընկղմէ , ընդնոսին և իրենց վարկը կը համբաւը և երջանիկ կեսանքը :

Խնայողութիւնը որ ընկերական գործերու բարւոր կարգադրութե ովիին էր ամեն աստիճանի մարդկանց ալ անհրաժեշտ պէտք է : Վասն զի մեր կենաց ապահովութիւնը , մեր հանդիսաւ ու երջանիկ ապրելու միակ միջոցը այս պէտքէն կախումն ունի :

Այս անձինք , որ իրենց կենաց մէջ իւրենց գէմ ելելիք գէպքերը պատահար ները , ձախորդութիւնները կրնան քիչ շատ հախատեսել , նաեւ կրնան խորհիլթէ չէ թէ միայն ներկայի մէջն է իրենց կենաց պիտոյից պէտք , այլ աւելի ապագայի մէջ , ինչպէս իրենց ձախորդութեան , հիւանդութեան , ծերութեան , մանաւանդ իւրեանց ընտանեաց , եւ փոքր զաւակաց ապագայի պիտոյքը երբ խոհուն խոկացողաւթեամբ կ'նկատի կ'առնուն , նորաբնաւ չեն յանդգնիք այս զօրաւոր միշոցի ետեւէն չ'երթալ :

Իսկ ընդհակառակն այն անձինք , որք ապագան չեն մտածեր կամ փառամոլութենէ յաղթեալ և կամ տգիւտութեան մշուշներով միաքը շրջապատեալ և կամ բուռն կիրքերէն յաղթեալ , ապագայի մէջ իրենց գէմ եւ լով գժուարութիւնները եւ այլն ասոնց հետեւութիւններու վրայ չեն

խորհիք, միտել լոկ բնազդմամբ իրենց համայսց ետևէ էն ինկած, կը շռայցէն, կը վասնեն իրենց ունեցածը, և ամենքը սպառելէն զինի յետին թշուառութեն ենթակայ կը լինին, և որ աւելին է կը սկսին փոխառութիւնները տոկոսաւոր պարուղեր ընել, յցուերնին ապագայի ցնողքներու հետ կապած, աղջտալի հետք մը կը թողաւն 'ի վեաս այլոց 'ի թշուառութիւն իւրեանց ընտանեաց, և 'ի նախատինա և յարհամարհանս իրենց անձին :

Քանզի այսպիսինները երբ իրենց ապագայ յցո 'ի գերեւ ելած կը տեսնեն, միւս կազմէն վարկերնին կոտրած, ոչ որ այլ եւս իրենց չի հաւաաար, և չի օդներ, արդէն պարտապահանց ները իրենց տուած գումարները եւ նոց ատկոսները կը պահանջեն, ներկայ պէտքերը ևս միւս կոզմէն զինքը կը նեղէն, ընտանեկան խաղաղութիւնը կը խռամի, ինքը յաց ամենուն ատելի կ'երեւի, յետ այնորիկ բանտ կապանք նախատինք արհամարհանք վիշտք եւ տառապանք շատ անգամ յուսահատական մահ խակ կը մնայ այնպիսիններու բաժինը :

Յաւալին այն է որ, այս ախտէն բռնովողները, քիչքրն են որ կրցան ըսթափիլ և ետ դառնալ, խակ շատերը զոհ գնացին, ինչպէս որ փորձառու մէկը կ'ըսէ, "Այն օրը եղաւ իմ անկումա, երբ առաջին անգամ պարտք առի, առած մը կ'ըսէ ո, ստութիւնը պարտուց հետ մէկ տեղ կընթանայ ո, վասն զի պարտապան մը իւր վճարու մը երկարաձգելու համար միշտ պարուակիներ եւ ստութիւններ հնարելու կը ստիպուի: Ուրեմն լու է սակաւալետութեամբ ապրիլ, եղածով գոհ լինել, քան թէ փոխառութիւն ընել հակառակ խնայողութեան, լաւ է երեկոյ առանց ընթրիքի պառկելը,

քան առաւատ պարտամէր ելլիլ :

Ամեն բանէն աւելի հսկայաբայլ առաջ երթոցողը փոխառութիւնն է, և պէտքերը միշտ կը ստիպէն շարու նակել և առաջ երթալ: Վասն զի ամեն նոր փոխառութիւն իրեն ետեւէն նոր պէտքեր երեւան կը բերէ, նոր փոխառութիւնը և նոր պէտքերը շղթայի պէս իրարաւ աճանցած իրարու յաջորդուած այն քան առաջ կերթան, մինչեւ որ իրենց գործագիրը վերջի յուսահատութեան եւ յետին թշուառութեան կը հասցնեն: Ուրեմն այս հիւանդութեան ենթակայ չըլլուր առաջին պոցմանը, առաջին փոխառութիւնը շղթիլն է. խակ սկսողներու վերջին ապաշտը միշտ առարդիւն եւ զանգն է:

Փոխառութիւնը եւ կու կորդի անձանց համար միոյն ներելի է, մինն անոնց, որք բարւոք գրձածութեան եղանակը գիտեն, հորիւրին տասը տոկոսով կ'առնեն և քսան կամ երեսուն կը շահին, որք հետղհետէ թէ պարտքերը և առկոսները կը վճարեն և թէ իրենց մասնաւոր շահ մը կը մնայ: Այսպէս ալ անոնք աղատ են փոխառութիւն ընելու, որք հասարակաց բարւոյն համար մէծագործութիւններ առաջ կը բերեն և նոցա արդեամբըն, թէ նոյն պարտքերը կը վճարեն, և թէ իրենց շահերը կը մնայ. և հասարակութիւնը հանգիստ ապահովութիւն մը կ'ունենայ ձեռնարկեալ հաստատութենէն :

Ահա այսպիսի փոխառութիւնները ներելի են, վասն զի շահու միջոցներ են, քան թէ թշուառութեան առիթներ :

Գերութեան շղթայ է փոխառութիւնը այն կարգի անձանց, որք փոխառութեամբ աննպատակ գործերու կը ձեռնարկեն և կամ այս միջոցով ձոխ

փառաւոր ու փարթամ ասլրիլ կ'ուշ զեն , կամ իրենց փառասիրութիւնը գոհացունել կ'ուղեն , և կամ իրենց կիբքերը և համոյքները առաջ տանել կ'ուղեն , եւ կամ թէ հանդիսապերձ և իրենց որովայն պարարտելուն ապատակաւ . կը գործեն զայս :

Այսպիսի անձինք լւա կընեն որ մի նակ իրենց ունեցածովը բաւականանան , գոհ ապրին , եթէ առաջ երթալ կ'ուղեն , թողքի մը աւելի աշխատին , իրենց նապատակին հասցունող միջոցին թող սպասեն , այն ժամանակ կը իրենց նապատակին թող հասնին :

Նախ իրենց հաշիւները թող կարգադրեն , յետոյ իրենց բաղձալի գործերն ձեռնարկեն , թող յիշեն այն խօսքը որ կ'ըսէ . Այս թուականէն կըսկսի իմ պարտք , որոցմէ իմ բոլոր կենոցս մէջ , ոչ կրցոյ և ոչ ալ կրնայի աղատիլ և յիշեալն խրատ կուտայ , ամեննեւին մէկեն ստակ փոխ մի առներ , վոսն զի անուլ կը նուաստանաս զի պարտք մինակ անպատեհութիւն չէ , այլ աղէտ մի է և տառապանք :


Ուրեմն անոնք որ չ'են ուղեր նըւաստանալ , ուրիշն գերի լինել թրշուառ և յուսահատ կեանք մը անցանել , անէծք և նզորք թողուլիւթեանց ետեւէն , իրենց լնուանիք և դաւակները թշուառ թողուլ , մարդկանց առաջ անպատիւ և արհամարհելի լինիլ , նոքաթող զգուշանան այս անողանալի հիւանդութենէն : Թող սակաւապեւտութեամբ ապրին , թող միջոց գտած ժամանակը ըստ շոյլին , ժամանակին և պարագաներուն համաձայն թողը լին թանան , չափազանցութենէ զգուշանան : Իրենց վաստակոց մէկ մասը միշտ ապագայի դէպքերուն և պատահարներուն ու ձախորդութեանց հիւանդութեց նեղ միջոցներուն սրահեն : Ապագայի մէջ սեռակի յոյսեր տաճելէ

զգուշանան , իրենց կարողութեան չափով ընթանան , սրաբէս զի խնայողաթեան ուղեղ կանոններուլ վարուած լինին և ապագայ չորիքն ալ իրենցմէ հեռու մնայ :

Ապա թէ ոչ նոքա միշտ ուրիշներու գերիները հլու հապատակները նըւաստ արարածները պիտի մնան , մասնաւնդ վիճակնեն անսապահով , կեանքնին խոռով , միջոցնին թշուառ , միշտ կարօտ միշտ սրտմաշութեան մէջ կը մն ու , և որ աւելի անտանելին է , ոմանք իրենք զիբենք դիմովութեան մոլութեան կը յանձնեն , բանականութիւնին խանդակած , այլ յայլմէ եղած , շատերը գինէտանց անկիւնները հրապարակներու վրայ իրենցմէ անտեղեակ ոչ խօսածնին գիտեն , ոչ լսելու վիճակի մէջ են , կը զառանցին կը յնորաբանեն , հասարակութենէն կը նախատուին և զգուելի կը գատուին : Եատ անգամ իրենց ըրածը ըստ գիտնալովարկեց հասարակութեան վեսաներ կը հասցունեն հանգստութիւնը կը խանդակեն , ուրիէ կառաջանայ բանետերուն տանջանքներուն մատնուիլը , և անոնցմէ շատերը երբ իրենց գործերու ելք չեն կրնար գտնել , հասարակութենէն երս կը պահեն առ ամօթյ , խօս կ'ուտան հրապարակէն , տան մը անկիւնը կը քաշուին , ոչ ոք տեսնել չեն ուղեր . ոչ ոքի տեսնուիլ չ'են ուղեր , տեսակ մը մաղձերով պաշարուած անքուն անհանգիստ , իրենց հոգեկապահիկ կերակուրներէն անգամ կը խորշին շարունակ կը խորհին ու կը մտածեն , սակայն ապարդիւն , զի ժամանակը անցածէ , միշտ անցածողութիւն ու ձախորդութիւն կ'ելլէ առաջնին , իրաց ելք մը չեն կրնար զըսնել որքան առաջ երթան այնքան թըշտառութե կը հովին , անցյս անօգնաւ

կան, ըշեղի տկարութիւն մը ևս վրայ համեմլով, կամ հիւանդանոյներու մէկ անկիւնը իւր թշուառ կեանք կը վճարէ, և կամ իւր ընտանեաց քովիւր և իւր ընտանեաց թշուառութիւններուն չը կրնար տոկալ իւր յուսահատ կեանք բը անձնասպանութեամբ կը վճռէ, հակառակ աստուածային և մարդկային ամեն օրինաց, և այս եղանակաւ ինքը կը վերջանայ, բայց իւր թողած թշուառութիւնը կը մնայ և կը շարունակէ այդ խղճալեաց վրայ, և գնացողի ետեւէն կ'երժմայ անէծք նզովք նախատինք ու արհամարհանք։ Ահա իրենց գէմ հասակի մէջ բարւոք ընթացալը և անտեսութիւնը չը գիտցող և ինայողութեան ետեւէն չը գնացողներուն վիճակը և վախճանը։

Խորին Վարդապետ  
Միհեարեան։



ԾՈՒՅԱՆ

Ե Ա Խ Ա Ր Ե Ա Ն Ա Յ

Շարագրեաց

Գ. Վ. Արտավազիւնաց.

Հինգերորդ դարու Հայոց Աղդի պքանըլի նահատակութեան հանդէսն, որ անմահացած է Եղիշէ Վարդապետի անմահ գրչաւ և ժամանակ ժամանակ եռանգ ու խանդ աղդած է Հայրենատէր ողիներու և բազմաթիւ երգաբաններ ու վիպասաններ յերեւան հանած աղդային գրական ասպարիվի վերայ, այս անգամն բոցավառ եւ ռանդով ողեւորած է զՓարեգին վարդապետն Արուանձտեանց, Հայոց Աղ-

գին Շաւարշանայ ծաղկիներէն Շուշան մի ընծացելու, որ հայրենասիրութեան ուղևով ուսոգուածէ, քրիստոնէական ցօզով զուարթացած և Հայ Հայրենեաց արեւով ծաղկած և ուսուացած։

Սիրուն է այս Շուշան, վասն զի Հայրենասիրութեան և Ազատութեան հոս կը բուրէ։ Գեղեցիկ է այս Շուշան, վասն զի կը զրաւէ ու կը տանի մեր հագին ու սիրան այն գարն, որ Հայոց կենդանութեան գարն է, այն դաշտն, որ Հայոց քաջաց նահատակութեան գաշտն է, այն գարաստանն, որ ծաղիթլոց եղած է ոչ թէ անձրեւաբեր ամոցերէն, այլ մեր սուրբ և արիւնաբուղի վիսայից ցանեալ և ցրուեալ սպիտակ սոկերներէն։

Ով որ զՀայն նոյն դաշտն ու գարաստանն կը տանի, իւր կենդանութեան վայրն կը տանի, և ով որ կենդանութիւն կը սիրէ, պէտք է որ նոյն դաշտէն ծաղիկ մը հոտոտէ, այսօր Վարդ, վաղիւն Շուշան, ապա Մանիշակ, ապա Բոլասան, և այլն։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Յունաց նորնոտիր Պատրիարքն Սուրբ Յարութեան Աշխարհամատրան Տաճարին մէջ հանգիստապէս Եպիսկոպոս ձեռնադրուեցաւ, և օմն եպիսկոպոսաց ձեռօք, ի ներկայութեան եկեղեցական և աշխարհական խուռն բազմութեան։

Զեռնադրութենէն զինի սպաշտօնական այցելութիւններն սկսան, և այժմ Պատրիարքական վարչութեանն նորոգ-

Ճեւ տաղով և նոր ժողովներ կազմելով  
կը շարունակէ իւր մեծ պաշտօնն : Գա-  
ղաքայիք, որ Վանոց միաբանութեան  
հետ գժութեան մէջ էին, նորա եւս  
հաշոռւեցան և այժմ կը տիրէ խաղա-  
զութիւնն :

Սայն հաշոռւթեան առթիւ Նո-  
րինախիք Պատրիարքն Քաղաքացւոց  
Պէտէլիյէի տուրքն վճարեց Տերու-  
թեան, մօտ հաղօր Օսմաննեան ոսկի :  
Այնպէս կը խօսուի որպէս թէ սոյն  
գումարն Պատրիարքն իւր քասկէն վը-  
ճարած է :

Մոռացանք առել, որ տէղոցս Ռու-  
սոց Հիւպատոսարանն ու Հոգեւորա-  
կանութիւնն եւս հաշոռւեցան Յու-  
նոց Միաբանութեան հետ և այժմ  
ինչպէս որ Նորընտիք Պատրիարքի ա-  
նուն կը լիշուի Ռուսաց Եկեղեցւոյն  
մէջ, նոյնպէս և Ռուսաց կայսեր ա-  
նունն Յունաց Եկեղեցւոյն մէջ . սոյն  
լիշուակութիւններն երկու տարիէն  
՚ի վեր գտնրած էին գժութեան  
պատճառաւ :

— Քաղաքիս ուրուկներն (միակին-  
ներն) որոց համար Տէրութիւնն քա-  
ղաքէն արտաքոյ յատուի բնակարան  
շնած էր և ցարդ չէին ուղեր իրենց  
հին տեղն թողուլ, որ մէր Վանուց կա-  
լուածներուն մէջն էր, ներկայ ամսոյն  
մէջ Վակէմ, Փաշայի ազգու միջամտու-  
թեամբ տեղափոխուեցան և այժմ քա-  
ղաքէն արտաքոյ կը բնակին, Տէրու-

թեան կողմէն, իբրև ողորմաւթիւն, ու  
տեսու եւս ընդունելով :

Բոլոր քաղաքը երախտապարտ է  
այս մասին Վակէմ, Փաշային, որ այս  
կնճապալոց գործը ամենայն խոհեմու-  
թեամբ և խաղաղութեամբ ՚ի գլուխ  
հանեց :

— Թէ և ՚ի Յուպապէ և ՚ի յԵրուսա-  
ղէմ քօլէրայի նշան ամեննեւին չ'երե-  
ւիր, բայց քաղաքական Վարչութիւնն  
սկսած է ամեն կարեւոր զգուշութիւն-  
ներ ձեռք առնուլ ՚ի մասին մաքրու-  
թեան և բանֆարեզինաց ու մրգեզի-  
նաց անվնասակարութեան :

Կը լսուի թէ Գամասկոսի մէջ քօ-  
լերայի գէպքերն նու ազած են արգէն,  
և յօս կայ որ քանի մի մերձաւոր քա-  
ղաքներու մէջ եւս կը նուազին և ժո-  
ղովուրդն կ'ազատի տագնապէ և մու-  
տանջութենէ :

### Վ. Բ Ի Պ Ա Կ

(Տէ՛ թէ 6 նախորդ Սէմէ : )

ԵՐԵՒ	ԱՒԹՈ	Ո-ՇՆ
126	բրդունճները	բրդունքները
128	խեղճ	խեղճի
129	անձրեւոց	արծուոց
131	բռնաւորութիւը, բանականութիւը	
133	հաւանական	գաղանական,

	ԴՐԱ	ԳՈՅՆ
Հեղերէն խոշորագիր. Տպեալ 1869.		30
Հենրիկոս եւ Մարիամ. Տպեալ 1870.	2	20
Հայհամեդ սիրոյ, գործ Մարեզեան Յովաէլի վարժապետի. Տպ. 1870.	2	
Ղերուբնա Եղեռացի, եւ Եսայի կաթողիկոս Աղուանից. Տպեալ 1868.	3	
Հայոց Դիրք. Տպեալ 1873.	300	
Հայու հաղորդութեան. Տպեալ 1860.	4	
Հայու դպրոցական. Երկու փոքր տետրակիներ. Տպեալ 1863 եւ միւսը՝ 1867.	30	
Հայրատանաւթիւն առ ձեռն. աշխատասիրեաց Եղիազար Մուրատեան.	3	
Մատենագրութիւն նախնաւաց. Տպեալ 1856.	6	
Մատթէռու Ուռհայեցի, գործ նախնաւաց ձԲ. Դարու. Տպեալ 1869.	14	
Մեկնութիւն Եվիեսացւոց. Տպեալ 1850.	25	
Մեկնութիւն յայտնութեան. Ներսիսի Լամբրոնացւոյ. Տպեալ 1855.	10	
Միայնիվ Ասուրոյ ժամանակագրութիւն. գործ ձԲ. Դար. Տպեալ 1871.	16	
— Նոյնը՝ ուշից Քըչագրով բաղդասուած վոքքը ինչ տաղըներութեամբ.	12	
Յալշամնէս կաթողիկոս, սպասութիւն Հայոց, գործ նախնաւաց թ. Դարու.	10	
Յալսէփ գեղեցիկ. Տպեալ 1849.	10	
Կարեկ. ազօթանատոց Ս. Զօրն մերոյ Գրիգորի Նարեկացւոյ. Տպ. 1868.	12	
Կոր բնիքեցարան, Տպեալ 1868.	5	
Ոչերդութիւն ՚ի մեծն Ներսէս. Տպեալ 1863.	4	
Ուկոս Հայրնասիրի. Բ. Տիգ 1874.	4	
Ուսումն բարոց. Տպեալ 1857.	18	
Ուսումն տրամադրանութեան. Տպեալ 1869.	3	
Պատմութիւն Ս. Գրոց. Տպեալ 1867.	8	
Պատմութիւն նոր Խրակարանի. Տպեալ 1872.	7	
Պատմութիւն Ս. Երուսաղէմի. Քաղուածոյ թարգմանութեամբ. Տպ. 1872.	5	
Պատմութիւն Երուսաղէմի. աշխատասիրեաց Խորեն Վարդապետ. (•)	8	
Պատմութիւն Ս. Լուսաւորչի. Տպեալ 1867.	4	
Պատմութիւն Լինկմիներոց. Տպեալ 1873.	10	
Պատմութիւն Հայոց. Տպեալ 1870.	6	
Պատմութիւն բարյական. Տպեալ 1872.	7	
Պատմութիւն Հայտառանեաց, առաքելական Ս. Եկեղեցւոյ. Տպեալ 1872.	16	
Պատմութիւն Երկարմաց պահշատութիւն ՚ի Հաղէստան. Տպեալ 1871.	20	
— Նոյնը՝ Գաղղիարէն լեզուա.	—	
Սարման Խոշորագիլ, ոյլ եւ այլ անգամ տպուած.	20	
— Նոյնը՝ մաճ Գիղըով	10	
— Նոյնը միջակ՝ դպրոցներու Համար. Տպեալ 1873.	6	
— Նոյնը՝ փոքր գիրքով եւ մանր դրով.	6	
Աիրոն օրագիր. կազմակ 1866 էւ մինչեւ 1873. աշխարհիկ լեզուա.	40	
Ասորագրութիւն Երասոսաղէմի. Տպեալ 1859. (•)	4	
Ա արքութիւն վայսասաց մանկանց. Տպեալ 1868.	6	
Տանիքիլ տեղադրութիւն Երասոսաղէմի. Տպեալ 1855. (•)	6	
Տարերը Խմառասիրութեան. Տպեալ 1852. (•)	3	
Տեսութիւն Հովհաննեան. Տպեալ 1856. (•)	6	
Տրամադրանութիւն. Պատուելի Գրիգորի Փէտրիմոնէնան. Տպեալ 1855. (•)	8	
Տըմացոց. Տպեալ 1868.	18	
Վերականգնական. Հին սեպակ. Տպեալ 1872.	20	
Վերականգնական. Գաղղիերէն լեզուի. Տպեալ 1871.	2	20
Վերականգնական. Հայերէն լեզուի. Տպեալ 1870.	4	
Վերականգնական. Գաղղիերէն լեզուի. Տպեալ 1869.	3	
Վերականգնական. Հայերէն եւ Արարերէն լեզուա. Տպ. 1870.	2	
Վրացոց եւ գուշակութիւնը օդոց.	1	1

# ՅԱՆԿ

## ՅՈՒԼԻՍ

<b>Ծաղկաբաղ Ա.մերիքական . . . . .</b>	<b>Յափշտակուած զէնքեր</b>	<b>145—152</b>
<b>Ծաղկաբաղ Բրիտանական . . . . .</b>	<b>Նախախնամութեան</b>	
վրայ վստահութիւն . . . . .		153
Տէրը պիտի հոգոյ . . . . .		154
Անոխալ Առաջնորդ . . . . .		155
Ճշմարիտ եղիք . . . . .		156
Նամակ . Ա.ո. Պ. Ս. Մ . . . . .		157—159
Կիրառութիւն ժամանակի . . . . .		159—163
Խնայողութիւն . . . . .		163—167
Շուշան Շաւարշանաց . . . . .		167
Ժամանակագրականք . . . . .		167—168
Վրիպակ . . . . .		168

---

### ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Ախօնը ամեն կը հրատարակուի 24 երեսէ բազկայեալ մ'կուկես  
ուժածալ թղթով :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մէջիտիցէ, հանգերձ ճանապարհի  
ծախքովը կանխիկ վճարելի :
- Գ. Զատ տեսորակ առնել տւղողը, պէտք է ամեն մէկ տեսորին շորս դա-  
հեկան վճարէ :